

ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐՈՒ ԽՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ

ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՔԵԱԹՆԵՐ

ՄԱՆՈԹ. — Պատմագիրներ կը՝ հաստատեն թէ Վրացիները մեծապէս օգուուած են մէկ կազմէ բիւգանդական կայսրութենէն եւ միւս կազմէ Պարսկաստանէն եւ Թուրքիայէն։ Ուստի շատ բան պարտական են թէ քրիստոնէութեան եւ թէ խալամութեան։ Վրացական ձեռագիրներ կան որ կը թուագրին Քրիստոսի 946 տարիէն։ Վրացիները պատմութեան մէջ առաջին անգամ կ'երեւան Մեծն Աղեքսանդրին օրով, իսկ իրենց փառքի գագաթնակէտին հասած են 12րդ դարուն։ Այնուհետեւ երկար ատեն ենթարկուած են օսմար լուծերու, ինչ որ ագդած է իրենց նկարագրին վրայ։

Իրենց հետաքններուն տարրական գաղափարները նման են ուրիշ ժողովրդական բանահիւսութեանց գաղափարներուն, բայց ընդհայնումը տարրեր է։ Մեծապէս գնահատուած է «Գիւղացին եւ Օքր»։

ԶՃ ԵՒ ԳԻՒՂԱՑԻՆ

Կար ու չկար երջանիկ թագաւոր մը։ Մեծ ու պղտիկ, այր թէ կին, բոլորն ալ երջանիկ էին իր թագաւորութեան մէջ, ամէնքն ալ ուրախ զուարթ։

Օր մը այս թագաւորը երազ մը տեսաւ։ Երազին մէջ տեսաւ աղուէս մը պոչէն կախուած իր տան ձեղունէն։ Ընդուստ արթնցաւ։ Զէր կրնար գտնել երազին իմաստը։ Ժողովի հրաւիրեց իր մեծամեծները, բայց անոնք ալ չկրցան հասկնալ թէ ինչ կը նշանակէր այս երազը։

Այն ատեն հրամայեց. — «Ժողովի կանչեցէք թագաւորութեանս ամբողջ ժողովուրդը. թերեւա մէկն ու մէկը կարենայ մեկնել երազը»։

Երրորդ օրը իր թագաւորութեան ամբողջ ժողովուրդը հաւաքուեցաւ թագաւորին պալատը։ Ուրիշներու հետ եկաւ նաև իսեղն մարդ մը։ Ճամբան տեղ մը ստիպուած էր անցնիլ նեղ արահետէ մը, որ երկու կողմէն փակուած էր ժայռերով։ Երբ գիւղացին հոն հասաւ, ճամբուն վրայ փոռուած տեսաւ օձ մը՝ վիզը երկնցուցած եւ լեզուն դուրս հանած։

Երբ գիւղացին մօտեցաւ, օձը կանչեց. — «Բարի լոյս, ո՞ւր կ'երթաս, գիւղացի աղբար»։ Գիւղացին բացատրեց խնդիրը։ Օձը ըսաւ. — «Մի՛ վախնար. խօսք տուր թէ ինչ որ նուիրէ թագաւորը քեզի, պիտի բամնես ինծի հետ, եւ ես քեզի պիտի սորվեցնեմ գալտնիքը»։

Գիւղացին ուրախացաւ, խօսք տուաւ, եւ երգում ըրաւ, ըսելով. — «Քեզի պիտի բերեմ ինչ որ թագաւորը նուիրէ, եթէ ինծի օգնես այս գործին մէջ»։ Օձը ըսաւ.

— «Երկուքի պիտի բաժնեմ պարզեւը, կէսը քեզի, կէսը ինծի· երբ թաղաւորը տեսնես, ըսէ· — «Պոչէն կախուած աղուէսը կը նշանակէ թէ խարդախութիւն, կեղծիք եւ դաւադրութիւն կը տիրապետեն թաղաւորութեանդ մէջ»:

Գիւղացին զնաց, ներկայացաւ թաղաւորին եւ ըսաւ ինչ որ սորվեցուցած էր օձը: Թաղաւորը շատ գոհ մնաց, եւ մեծ նուէրներ պարզեւց: Գիւղացին նոյն ճամբէն չդարձաւ, որպէսզի չստիպուի զանոնք բաժնել օձին հետ, այլ ուրիշ ճամբէ մը զնաց:

Ժամանակ մը վերջը թաղաւորը ուրիշ երազ մը տեսաւ, — այս անգամ մերկ սուր մը կախուած էր առաստաղէն:

Թաղաւորը անմիջապէս մարդ դրկեց եւ իր քոյլ կանչեց գիւղացին: Այս անգամ գիւղացին շատ մտահոգ էր. բայց ճար չկար: Եւ առաջուան ճամբան բռնեց: Անցաւ այն վայրէն ուր առաջ տեսած էր օձը. բայց օձը չկար ու չկար: Ճարահատ կանչեց.

— Ա՛յ, օծ, վայրկեան մը հոս եկուր, ըսելիք ունիմ»:

Զայնը չկտրեց մինչեւ որ օձը եկաւ եւ հարցուց. — «Ի՞նչ կ'ուզես, ի՞նչ նեղութիւն ունիս»:

Գիւղացին պատասխանեց. — «Այսպէ՛ս, այսպէ՛ս, այսպէ՛ս, ա՛յ, ճար մը, օզնէ ինծի»:

Օձը յայտարարեց. — «Գնա ըսէ թաղաւորին թէ մերկ սուրը կը նշանակէ պատերազմ. այժմ թշնամիները դաւեր կը սարքեն ներսէն եւ դուրսէն, պէտք է ճակատամարտի պատրաստուի եւ յարձակի»:

Գիւղացին չնորհակալութիւն յայտնեց օձին եւ ճամբան շարունակեց: Ներկայացաւ թաղաւորին եւ ըսաւ ինչ որ իրեն բացատրած եւ պատուիրած էր օձը:

Թաղաւորը շատ գոհ մնաց, սկսաւ պատերազմի պատրաստուիլ, եւ մեծ պարզեւներ ընծայեց: Այս անգամ գիւղացին վերադարձաւ այն արահետէն ուր կը սպասէր օձը:

Օձը ըսաւ. — «Բարի՛ եկար, տո՛ւր պարզեւներուն կէսը, ի՞նչ-պէս խոսուցած էիր»:

Գիւղացին պատասխանեց. — «Ի՞նչ, կէսը քեզի՞ տամ. զնա՛րանդ. ա՛ո քեզի սեւ քար մը եւ հրակէզ մոխիր»:

Եետոյ քաշեց սուրը եւ օձին ետեւէն ինկաւ: Օձը ծակ մը քաշուցաւ, բայց գիւղացին հետապնդեց եւ սուրով կտրեց պոչը:

Ժամանակ մը վերջը, թաղաւորը նորէն երազ մը տեսաւ: Այս անգամ մորթուած ոչխար մը կախուած էր առաստաղէն:

Թաղաւորը անմիջապէս մարդ դրկեց եւ կանչեց գիւղացին: Գիւղացին շատ կը վախնար այս անգամ, եւ ինքն իրեն ըսաւ. — «Ի՞նչ-պէս կրնամ ներկայանալ թաղաւորին»: Առաջ օձը կը սորվեցնէր իրեն.. բայց հիմա չէր կրնար օգնել, քանի որ անոր բարութեան փոխարէն վերաւորած էր զայն իր սուրով:

Բայց եւ այնպէս դարձեալ բռնեց նոյն ճամբան։ Երբ հասաւ այն տեղը ուր կը գտնուէր օձը, աղաղակեց։

— Ա՛յ, օձ, հոս եկուր վայրկեան մը, բան մը պիտի խնդրեմ քեզմէ։

Օձը եկաւ։ Մարդը պատմեց իր հոգը։ Օձը ըսաւ։ — «Եթէ ինծի տաս կէսը թագաւորին նուէրներուն, կ'ըսեմ գաղտնիքը»։

Գիւղացին խոստացաւ եւ երդում ըրաւ։ Օձը ըսաւ։ — «Այդ երազը կը նշանակէ թէ այժմ ամէն տեղ կը տիրէ խաղաղութիւն, եւ մարդիկ հանդարտ, հեզ ոչխարներ կը դառնան»։

Գիւղացին չնորհակալութիւն յայտնեց եւ շարունակեց ճամբան։

Երբ ներկայացաւ թագաւորին, նոյնութեամբ պատմեց ինչ ո՞ր ըսած էր օձը։ Թագաւորը խորապէս գոհ մնալով, աւելի մեծ նուէրներ պարզեց։

Գիւղացին վերադարձաւ այն ճամբէն ուր կը սպասէր օձը։ Մոտեցաւ օձին, բաժնեց ինչ որ ստացած էր թագաւորէն եւ ըսաւ։ — «Դուն համբերատար եղար ինծի հանդէպ, եւ ես հիմա նոյնութեամբ քեզի պիտի տամ ինչ որ թագաւորը նախապէս տուած էր ինծի»։ Յետոյ խոնարհաբար ներողութիւն խնդրեց իր նախկին մեղքերուն համար։

Օձը ըսաւ։ — «Հոգ մի՛ ըներ, մի՛ նեղոնիր։ անշուշտ մեղքը քուկդ չէր։ Առաջին անդամ, երբ ամէնքն ալ կատարեալ խարերաներ էին, երբ կեղծիքն ու դաւաճանութիւնը կը տիրէին երկրին մէջ, դուն ալ խարերայ մըն էիր, որովհետեւ, հակառակ խոստումիդ, տուն դարձար ուրիշ ճամբէ մը։ Երկրորդ անդամ, երբ ամէն կողմ պատերազմ էր, կոիւ եւ սպանութիւն, դուն ալ կոռեցար ինծի հետ, եւ կտրեցիր պոչս։ Բայց հիմա երբ խաղաղութիւնը եւ սէրը վերահաստատուած են, դուն պարզեւները կը բերես եւ կը բաժնես ինծի հետ։ Գնա՛, եղբայր, Տէր ընդ քեզ։ Ես աչք չունիմ քու հարստութեանդ»։

Եւ օձը ելաւ գնաց կծկուելով իր ծակին մէջ։

ԱԿՈՒՅՑ ՈՒՆԵՑՈՂԱԾ ԵՒ ԶՈՒՆԵՑՈՂԱԾ

Շահ Ալի ուզեց տեսնել իր թագաւորութեան ամէնէն անօթի մարդը, քննելու համար թէ այդպիսի մարդ մը ո՞րքան կրնայ ուտաել ամէնէն համով հոտով կերակուրը մէկ ճաշի վրայ։ Ուտափի աղդաբարեց թէ որոշ օր մը պիտի ճաշէ իր պալատականներուն հետ, բացօթեայ, պալատին դիմացը։

Որոշեալ ժամուն սեղաններ դրուեցան եւ ճաշը պատրաստուե-

ցաւ ի ներկայութեան խուռան բազմութեան մը : Առաջին շրջանէն վերջը, թագաւորը ամպհովանի մը բարձրացաւ եւ ըսաւ . — «Հաւատարիմ հպատակներս, կը տեսնէք թէ ինչ չքեղ ճաշ մը սարդուած է ինծի համար : Կ'ուզէի զայն բաժնել ձեր մէջէն անոնց հետ որ իսկապէս անօթի են եւ բան չեն կերած երկար ատենէ ի վեր . ուրեմն շիտակ ըսէք թէ ձեր մէջէն ո՞րն է ամէնէն անօթին եւ թող յառաջ դայ» :

Երկու հոգի երեւցան բազմութեան մէջ, — ծերուկ մը յիսուն տարեկան եւ երիտասարդ մը քսանըեօթը տարեկան : Առաջինը աղեքեկ մաղեր ունէր եւ տկար էր, երկրորդը՝ առոյշ եւ յաղթանդամ : — Ի՞նչպէս կ'ըլլայ որ անօթի էք, — հարցուց Շահը ծերուկին : — Ծերացած եմ, տղաքս մեռած են, աշխատանքէն հալած մաշած եմ, եւ երեք օրէ ի վեր բան չեմ կերած :

— Իսկ դո՞ւն, — հարցուց Շահը դառնալով երիտասարդին :

— Զկրցայ գործ գտնել, եւ որովհետեւ քաջառողջ երիտասարդ մըն եմ, մուրալու կ'ամչնամ, որով ես ալ պատառ մը բան չեմ կերած երեք օրէ ի վեր :

Շահը հրամայեց որ կերակուր տան մէկ ափսէի վրայ եւ փոքր բաժիններով : Անօթիները կերան անհամբեր, իրար դիտելով չեշտակի :

Յանկարծ երկուքն ալ, ծերուկը եւ երիտասարդը կանգ առին եւ սկսան լալ : — «Ի՞նչո՞ւ կուլաք, հարցուց Շահը ապշահար : — «Ակույ չոմիմ, — ըսաւ ծերուկը, — եւ մինչ կերակուրս կը ծամծմեմ, այս երիտասարդը ամէն բան կը լափէ» :

— Իսկ դուն ինչո՞ւ կուլաս, երիտասարդ :

— Սուտ կը խօսի, Զերդ Վեհափառութիւն . մինչ ես իմ առջեւ դրուած կտոր մը միսը կը ծամեմ, ծերուկը ամէն բան կուլ կուտայ :

X

... Ես կը սուկամ աւերակներէն ու անկարող ցաներէն, Կանգ մի՛ առներ քաղաքներու մախիրին ։ ։ ։

Օ՛, արցունքը, ուրիշին արցունքը զիս անգրօրէն կը խղդէ, Ուրիշին ցաւը, ուրիշին կոծը զիս խենթութեան կը տանի :

Օ՛, կանգ մի՛ առներ դիակներու դէմ այս ցիրուցան, Հեռա՛ւ փախիր գերեզմաններէն եւ սպիտակ շիրիմներէն, Որովհետեւ ինձի համար, կարելի չէ, քեզի՛ կ'ըսեմ, երիվար, Հայրենիքիս մահացումը մահուանը մէջ անգամ մըն ալ սեւենի :

Սիամանթօ